

9705

ԿԱԹՈԼԻԿ-ՀԱՅ ԿՂԵՐԻ  
ՀՈԳԵԲԱՆՈՒԹԻՒՆԸ

ԹՎԵՍՎԱ, Ա. ԹՎԵՍՎԱՐԱՆ



ԳԻՆ 50 ՓԱՐԱՑ

սրբակ ջաջան թրեզոն

ՏԱՐՎԱ 20906666  
ՏՐԵՅԱՆ

SARKIS TCG COTAN  
TRÉBIZONDE

1914

ՏՊԱՐԱՆ Շ. ՄԻՐԹՈՎԻԶ

ՏՐԱՎԻԶՈՆ

282  
F-39

282

P-33

Մ


04 NOV 2



## ԿԱԹՈԼԻԿ-ՀԱՅ ԿՂԵՐԻ

### ՀՈԳԵԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Իւրաքանչիւր զսոստկարգ , իւ ոլու հոգերառաթիւնը ունի , զար ուսումնասիւ ելու համար , հարկէ որ շատ մօտէն չօշափես անոր միաբեր , տեղեակ բԱպս անոր դոլ ծունեւուի իւնելուն , և յառակ զափար կազմես անոր իսկութեանը , ինքնուի եանը վլայ : Առանց հրմական ուսումնասիրութեան քըն-նաղատուի իւն մը՝ որքան ու ճշգրիտ ու հրահանգի բԱլայ , կը ին կ'ունենայ իր իւնի կամ չափականցուած կողմեւը : Բայց եյր մտած ես այդ զառա-էալ ին մէջ , հուսձ ես ս՛որ զգուցումնեւ ուն , և իւափանցած բռնի իսկ անոր հոգերառութեան խոր , յաջողած տեսնել այն՝ ինչ որ մարդկանց ու տեւումէջ թագնուած կ'բԱլայ , և զիմակէն ներս ո ինչ կայ քեզ համար քօզակաւած , այն ստեն միայն լաւ ոյժ կ'ունենասս քննադատելու ավեկն ու գէշը , բա ին ու չարք զերչապէս ինչ տպաւուի իւն որ կը եր ես ց'արդ քեզի անձանօթ և այժմ ակրն-յացնի եղաղ զարձուածներէն ու էութիւններէն :



1101  
41

Ծնած ըլլուլով կաթոլիկ-Հայ ծնողքէ մը, շատ մօտէն ձանչցած և՛մ կղերականները, եղեր և՛մ ունկնդիր ամէնց ամէն քարոզներուն, ականատես անոնց ամէն ձեռնալիներուն ու գործառնելութեանց։ Միտքս իր մէջ շատ բաներ պարփակուծ է մինչ այսօր։ այսովէս որ այժմ կափոլիկ-Հայ զարդարեալի մը սի ող, իրմէ աւելի ևս ինքս կրնամ ձանչնալ, խօսիլ անոր փեղկերէն, և երգել այն ինչ որ կը թրթռույ հոն՝ իր հոգւոյ լարերուն վրայ . . .

Դեռ չի սկսած մեր քննդատութեան, ուստի նաև այդ հոգեւորականութիւնը, զոր երկու քի կայլի է բաժնել։ Առաջինը՝ Մխիթարեանն, երկոր դը՝ Թեմականն։

Մխիթարեանները, որ կը պատկանին աւելի զբական զարսցին, և ժողովրդին մօտեցեր են՝ զայն զաստիարակելու, քան իր հոգեւորական պէտքեւ ը հոգալու, եղեր են պայծառ աստղերէն մին հայ մթագոյն երիսից, որ երկու երկար զայերէ ի զեր, անընդհատ ու ան խնճարար, իլենց իտեալի կութագներուն կրթնած, հաստատակամութեան զետեին վրայ կանզնած անյօդղողդ ու խրսխու երէք զուրս չեն եկեր այն շաւիլէն՝ զոր անքան։ Մխիթարեանն ու Սլիշանները գծեցին։ թէպէտ վիեննական Մխիթարեանները, քանի մը վարդապետներու խորհութելու մէայն, իրենց ուղղութեան վրայ պահ մը խոստմալու երեցան, բայց՝ Վենետիկի Մթիւրականները, մէշտ մնացին սուրբ իլենց զաղագալին հետ, մէշտ մնացին առապակ փշած քամիշէն ին ու չափութիւն, և ահա պատճառը՝ որ օր

մը Մխիթարայ դրօշը աւելի պայծառ ծածանի։ Ոչ մխայն կաթոլիկ-Հայերը, այլ ամբողջ Հայութիւնը հոգեւին փարած է Ա. Նազար ի կրպեակին, որ հետու Ալրիական ի չուրերու վրայ, պղտիկ Հայառանին իր մը ճշմարիտ պատկերացումն է։ Բաածիս իբրև առպացոյց, այն կշտամբանքն ու հալածանքը՝ որուն մնխարկուեցան Վենետիկիան հայրեցը, հբաժանաւ քը առներոյդ զարու Ֆանարիկ բոնաւորին։ պարզ պատճառը՝ որ անսնք չի համակրեցան իր ազգադարձու գործունելութեանց, և մնացին միշտ հայ, ասանց ուրբանալու ազգային այն աճիւնը՝ որ կեանք տուածէքը իրենց, որ լուսուփաղի ջահի մը նման կը վառէր իրենց կրծքի տակ։

Մենք պիտի քննենք կաթոլիկ-Հայ հոգեւութականութեան այն մասը՝ որ եղած է ժողովրդին առաջնորդող, մտած բնաւանեկան յարկերէն ներս, և եղած վարչէ՝ կաթոլիկ-Հայ հասարակութեան։ Ահա այդ կղերականութեան է որ տուած ենք Թեմական անունը, որ սուրէ սար, աշխարհէ աշխարհն, հետու է Մխիթարեաններէն, իր նպատակներով, իր մտածութերով, իր զաղագարներով և իր զործութեամբ։

Սրդ, թողլով Մխիթարեանները մէկդի, իրենց վանքերու մէջ, իրենց իսէալներու հետ, դասնանք մեր բոն նիւթին, այսինքն մասնենք Թեմական կը զերի հոգեբանութեան խորը, և ամսնենք վար այն պիմակը՝ որոյ տակ ժողովրդէն զաղանի մնացած առէն էւթիւն, ճշգրտորէն ու յստեկ պիտի պատշիւրանայ։ Տարբարախտարար, բացառութիւնները որ ամէն պարագայի տակ կը յարգուին, այնքան սարդաւ են այդ զաստիարգին մէջ, զորսնք զատելը ունիելը ութիւն մըն է լսու իս, որովհետեւ՝ վասան-

չեմ որ այս օրուան մարդը վազը հոգնը պիտի մը շնայ կատահ չեմ, այս' ւ ամսզի կարելի չէ հաւատոք ունենալ հեկաւագի մը վրայ, որոյ ճշմարիս ընկերակիցները, գաղափարակիցները, փոփոխական են ու կեղծ, խարդս իւ ու անսկզբունքը: Փաստը վազուան վիս քննազատաշներուն, որ չասարկեն թէ՝ դաշտն ալ չօրին հետ այբեցիր, արդարն ալ մեղաւորին ուրագովը տաշեցիր:

Ըսկերացիր Կաթոլիկէ Հայ վարդապետի մը, տարիներ անընդհատ եղրօր մը պէս ասպէ անոր հետեւ պիտի տեսնես որ՝ ան իր շիտակ խօսքը չունի այսինքն՝ այս օրուան ըստածին վազը կը հակառակը ցոց կուտայ. իր գնացքին վլաջ հազարաւոր ուղղութիւններ ունի, և հակառակ իր կրօնաւորի խրատաներուն ու ըմբռնումներուն, ուր որ զբամբ տեսնէ հեւ ի հեւ հոն կը վազէ. ուր որ իր անձնական շահն ու սնամի վառքը զանէ, իւ չուրջի ամէն գոյութեան անէծք կուտայ, հոդ չէ թէ հանրութեան շահը, ժողովրդի իրաւունքն ու պատիւը, ըսնարարուի, սնամակու լլայ: Ենա զբաժն ու փառքը իր առաջի պաշտամունքն են, որոնց համար ամէն գոյքի ծեսնեմուսի կրլայ, ամէն երդում կը գրժէ, հելիք որ իր սնամակը իւագործուած տեսնէ: Եր հետք խօսիս, սմէնաւելմ և ամէնամուեանդ կրօնաւորն ու Ստուածալու ին է ան: կը խօսի վաղաքական, երկիւղած, և խրատաներ կը թափին իր կեղծաւորի շենէն էն ամէն անզամ երկ կարելիութիւն կայ գեմինին կլիցնելու ինչ որ իր պովայնէն կը յդուռ է, ինչ որ իր կի յազեցումն

է: Վերին աստիճանի դաստիարակութիւն ստացած է, մարդկանց խարելու և չորթելու: Ժողովրդին մօմ՝ սուրբի մը կամ ճղնաւորի մը երեսոյթը կուտայ իրեն: Յեմին վրայ Քրիստոսէն աւելի յուղուած, Քրիստոսէն աւելի գերազանց դասեր կուտայ ունկընիբներուն. Եւ պատարագած պահուն, կարծես Երկինք համբառնալու պատրաստակամութեան մէջ կը դանուի: Մակայն բոլորը տներես, ասի ցոյց մարդկանց, ժողովրդի աչքին փոշի փչելու համար, և արտայայտութիւններ՝ որոնք ի սրտէ չեն բըսիր որոնք կեղծ են ու ունայն, և ունէ նպատակի չեն ծառայելի: Այդ ծեսկերպութիւններու փոխարէն, վա՛ր առ իր դիմակը, բա՛ց իր սիրաը. և պիտի առնես առլցուն, զաւ ու խորկանք, կեղծիք ու եղծուած: Մաքրութիւն, սրբութիւն ըսոււած բանը գոյութիւն չունի. և այն երազները, այն մատաձումները, որ իր ուղեզը կը շրջապատէն, ուրիշ ունչ են եթէ միայն՝ այն գործունէութիւնները, ու ուրիշնութեամբ հակառակն են իր սքեմին, իր կաչումին, իր երգումին, իր ուղղութեան:

Ծիծաղելի կրլայ խօսիլ դաստիարգի մը նեկացաղըին վրայ, որ աշնան օդերու պէս փոփոխական է, և ուսնենի տերեկին պէս թիթե, տարութերուած տմինամեզմ զիփիւուն իսկ: Վերջի ազգացին պայքարի օդերուն, աւելի դիւրաւ կարելի եղաւ զազափար կազմել կաթոլիկ Հայ կլերի նկարագրին վրայ: Այս վարդապետը, որ ամենասոսոկ Թերզեանկան էր, անոր հաւատարիմ ձագուկը, և Հաւատաբնակը պայոցի հարազատ աներ, չուտ մը հակառակ կողմը կը դասնար, երբ անունն իր շահերը

Կը բռնաբարէին, և այն աշխարհական մարմինը, որ  
Քանադրուած . . . է և ց'արդ անոնց հետ խօսելու  
անգամ կ'ակնած ին, — որպէս թէ Պապին կամ թէ բր-  
գեանի հրամանը Աստուածային պատզամ ըլլար — ի-  
րենց համար կը զառնար ամենարդար . . . և լիլա-  
ւացի մարմինը, որուն հետ չփման մէջ կը մտնէին,  
ու առջուան թէրգեանի մտերիմը, գաղափարականը,  
չլու ձազը, այժմ անոր հայհոյիշ և գերազո՞ն հակա-  
ռակորդ կը փոխուէր: Եւ կը սկսէր հայհոյել անյա-  
գորէն, այն շրթունքներով՝ որոնք ո՛վ զիտէ քանիք  
հազար անդամներ ժողովրդի երեսին պատացեր են  
մի հայհոյէ . . . : Իոկ այն վարդապետը, որ աւելի  
առանձմանազբական ուղղութեան փարած էր, վայրկե-  
նապէս ջերմեանդ միապետականը դարձաւ, թէր-  
գեանական գաղափարներ սկսաւ ցինել դէս ու դէս,  
երբ բռնաւորի քղանցքին տակ իրեն տեղ գտաւ,  
ու իր զբանը տաքցնելու միջոց մը ստեղծեց . . . :

Ա. մ միենոյն նկարագիրը՝ ամբողջ կղերտկա-  
նութեան մէջ. փոփոխական, անսկզբունք, անփառել-  
վերջապէս մարդ մը՝ որ անէծքն է մարդկութեան:

Մարդիկ կը մեռնին, արիւն կը ի ափեն իրենց  
գաղափարի, իրենց սկզբունքի համար, գաղափարա-  
կան ընկճում մը, նահանջ մը, արդէն բարոյական  
ման ըսել է նոյն անձնաւորութեան: Թրանսացի մեծ  
գրագէտ Լիւտովի Հայիմի կ'ըսէ ի է՝ « նոզին ու նր-  
կարազիրը միեւնոյն բաներ են. առանց նորոյ կարելի  
չէ ապրի, իսկ առանց նկարագրի՝ մարդը բարոյապէս  
մեռած է արդէն:,, Աւելին կարելի է ըմբռնել, որ  
առանց նկարագրի մարդը՝ անասունէ մը տալ բե-  
րութիւն չունի, և նկարագիրն է միայն, մարդը»

զարձնող համակրելի, բարձր ու հրահանգիչ:

Եթէ այդ կղերը ունենար իր որոյ նկարագիրը՝  
և ինքզինք զգար իր գերին մէջ, այս երեք տարինեւ-  
րու բորբոքուած խսովքը՝ առաջին բանկումին իսկ  
արդէն մարեր, անէացեր էր: Ինչո՞ւ այդ տարածմ  
ու անորոշ դրութեանը մէջ այցգան տանեն ապէր  
ժողովուրդը, այդքան վլասներու ենթարկուէր,  
տեղի տար որ սուր ու հրացան եկեղեցւոյ շար-  
կերէն ներս չողար, և կոփւի ու ատելութեան սեր-  
մերը ցվնուէր հանրութեան մէջ:

Թէրգեան ինքնին ոչինչ կրնար ընել, երբ ժամ  
զովողին միացած գանէր նմանապէս կղերտկան գու-  
սը. Բայց երբ հակառակը տեսաւ, աղատ զգաց  
ինքզինք ամէն բան ընելու, և սանձարձակ յառա-  
ջացաւ որպէս ինքնակալ, որպէս իշխող, ու սիեց  
հպատակեցնել իրեն՝ ամբողջ հասարակութեան մը  
կամքեւը. Իշխել, թագաւորել անոնց վրայ. սովո-  
րացնելով անոր ինքնութիւնը. Հանալով ցամքեցնել  
անոնց զգացումնեւն ու ժամածումները:

Ահա այդ յետին միաքեւը, սելմանուած են  
թեմական կղերտկանութեան ամբողջ զաւակար զին  
մէջ. ըլլալ միապետական, ճոխ ու պճնասէր, փառած  
մոլ ու նպալու, հակառակ Ք. իսասուի Սւետաւ անիւն:  
Ապացոյցը ակնյացնի է. Թէրգեան Գերապայծառը,  
գեւ Ատանայի առաջնորդ. այնքան համակրուած, և  
այնքան աղջապէի զիմակ մը հագած էր, որ ժամու-  
գուրդը մէծ շլացումով, մեծ զուհասներ հիւսելով,  
զինք բերաւ Կարողիկոս - Պատրիարքական զահին վեց  
բարձրացուց: Քիչ անցած. կարծես նոր նոզի մը զինք  
իր կրծքի տակ. և վայրկենապէս յեղաշընում մը  
կրեց իր գործունէութիւնը, և զիմակը շուտքու-  
փոյթ փոխուեցաւ:

Ահա Յեմական կղերի հաստբակական կեանքը, յեղյեղուկ, խարեսպատիր, անիտեալ ու քմածին: Նա խապէս արդէն ըմբռնած ըլլալով այդ պարագաները, քանից թե թեւ ու մէջ գրած եմ, որ մեր բազոքը, մեր կոփեր, թեղիսնի անձնականութեանը նետ չէ: Այս որ ան կ'երթայ, տեղը ուրիշ մը գալուն ալու՝ զարձեալ նոյն զիճակին ենթակայ պիտի ըլլանը, որովհետեւ այդ վատ տառասկները մեր կղերի որոտն մէջ անհամեմատ իւտով աներ ու բազմացեր են: Թանի մենք մեր Միապետական պատրիարքութիւնը չենք Սահմանադրականացուցած, զես շատ մը Հասուներու և թեղվաններու նետ զործ պիտի ուշնենար:

Կաթոլիկ-Հայ վարդապետը, կ'ըլլայ նոե նաւինունու և վրիժառու, հաւասար կամ քիչ նուազ իր զբանաշարթային ու փառամոլի ծիրքեցուն: կը ջանայ իր խոսիալի սպիտի՛ զբացի հասարակութիւններուն իրարու դէմ զինելու, աղեղ քարոզներով և անխառապօյն ձոռամբանութիւններով: Կ'արգիլէ տարրեր զաւանանք ունեցող եկեղեցներէն ներս կոխել. կը բանազրէ, եթէ տարրեր զաւանանքի պատկանու աղջկայ նետ ամուսնանաս, կամ աղջիկը տարրեր կրօնքի պատկանող անհատի մը կը նույթեան տաս, նա մահաւանդ երբ ան Լուսաւորչական է...: Իրենց միակ երազն է շատցնել բանակը Պարսկան հօտին, և այդ ուղղութեամբ միայն կը բնադան մուռ զործել Եղիսաբականներու տունէն նէւս: Կ'ըսն թէ Հոգի մեւ շահած եղանի... որպէսիսէ իշեց ըմբռնածի համուեցն, ով որ Պատու չեմանչար, ան հաւասցեալ չէ, քրիստոնեայ չէ, և չ

կինար արժանանուլ և կնից արքայութեան: Եւ այդ ինչո՞ւ համար, պարզ անոր համար որ իրենցմէ խարուող ժողովի զին բանակը պիտի քաղմանայ, և իրենց զբանալը քանի մը զանեկան աւելի պիտի մանէ: Ան կը հաւացնէ, որ Արքայութեան բանակինքը... Պապին քոյն են, և ով որ անոր զաւակը չէ յաւիտենական հուրերուն պիտի մատնուի, զրւկուելով երկանաց ու հոգեզմայլ եղեմէն: Եւ միթէ կարելի է հաւատալ իւականութեան մը, որ մենք ունու հակառակը կը անեսներ: պատու ալ մեղի պէս մարդ: մեր ապրած յարկերէն բարձրացած այս փոռքին, այս պաշտամունքին: Յնու քներու և երազներու զարերը անցեր են. այս որ պէտք է հաւատանք միայն մեր տեսածին, մեր զգացածին: Պապը ինչ է, եթէ ոչ իշխան մը, թագաւոր մը խզեցու, որ կը շահագործէ հոգիները իր վառքը դարձնելու անցեղի, անմարելի. որու շողաբորթող համաներէն ու քարոզներէն ազդուուծ, նոու աշխարհներէ մարդիկ կը թափին Վատիկան, անոր ոսկիապանոյն զահը կ'իին և կ'իին պահապարզելու: Կաթոլիկ-Հայ վարդապետը, Ասուածմէ վերջ, կամ գուցէ յառաջ, կը սիրէ պաշտել Պապը, ու զայն Արքացները, Ասուածացները կը խորհի. և անտպէս խոր զալրուծ է հանրութեան ու ան մէջ ոնոր մեծութիւնը, որ անոր պառանը կը վախցնէ, կ'անարեկիցնէ չի հրանագնոզր, կամ իր յառաջիապացումներու գէմ բժրուացազրը, Անմիտ մասնութեամբ, և անմուազոյն խորհելակերպար, Պապը կ'անուանէ ոյտէս անխալիկան, որպէս սուրբ, և իրենց ծթռած ու ունայնութեամբ առի օգիսին մէջ ալ քանից յայտացալ եցին, թէ՝ Ա. Քահմանապահը Քրիստու փոխանորդ է և նետեարա նոյն ինըն Քրիստու...:

Ասիկար ութեան ամենայալնը...:

Մեր ժողովուրդը, որ տպէտ է բառին բովանդակ  
առաւմովը և անդիտակից ու անխելահաս իր մաս-  
ծումներուն, ընդունած է կղերը որպէս Սուրբ, որպէտ  
Երինային եակ, որ մարդկալին շունչ չի կղեր իր մէջ՝  
և մաքուր ու անապակ է ինչպէս Գրախորին Հրեշ-  
տակը . . . : Սյդ հասկացողութիւնը, համբայ հարթած  
է կղերին, զանոնք աւելի գարբնելու իրենց ըմբռ-  
նումներուն մէջ, որպէսզի ազատորէն, առանց ար-  
գելքի, վարագոյբին ետեւ ամէն ինչ ընկն, ու ոչինչ  
չի յայնանեն. քարտպին ու իրենք քարոզմածին հակա-  
ռակը ի գործ դնեն . . . : Վարդապետին համար ոչինչ  
խնայած ենք մեր կեանքի մէջ. մեր զուռը բաց է  
եղեր անոր դիմաց. իր խօսքերը ընդունած ենք ու պէտ  
Աստուածային պատգամ կամ Երինային հրաման . . . :  
Մեր ընտանեկան յարկիւն ներս սպազելու համար,  
զիրենք ձեւացուցած են ամենաջերմ անձնաւորութիւնը  
ըլլալէ աւելի, ճշմարիտ սուրբ մը, որ իր մէջ չի  
կրնար . . . մարդկային շունչ կել, և ինքնին խմո-  
րուած է սրբազնագոյն մասձումներով, զաղափար-  
ներով և յղացումներով . . . :

Ե՞զ չի զիմեր արդեօք, այս ու այն գաւառի,  
այս ու այն երկի մէջ տեղի ունեցած վարդապե-  
տական անձնոնիութիւնները հանդէպ ընտանեաց,  
հանդէպ իզական դասուն: Հօս աւելուդ կ'ըլլայ այդ  
պատմութիւնները պատկերացնել, ու ովհետեւ չկայ  
Հայ մը կամ Կաթոլիկ-Հայ մը, որ իր մեր ձական  
սրբաւորին վրայ զաղափար շունենայ կամ ծառ-  
նօթ ըլլայ անոր կեանքի զւագներուն: Սյդ  
իբական ու աչքառու գործունէութիւնները, սի-  
ռուած են Գաղատիա — Պօխս — Մուծ — Բրդիկի —  
Կարին և այն ամէն վայրերու մէջ՝ ուր այդ խարոշ  
կղերի քարոզներ՝ կրցեր են մարդիկ ուսաւ մար-

եկեղեցւոյ ծոցէն: Իմ թելադրանքս պիտի ըլլայ-  
ժողովրդին, որ իր տեսածին վրայ աչք չի գոցէ, իր  
լսածը չի նետէ մէկ ականջէն միւսը, և չի գոհանաց  
եպիսկոպոսներէն վարդապետներուն ու կաթողի-  
կոսներէն հալիսկոպոսներուն արուած պատմութիւնով-  
ովովնետե՛ եթէ կաթողիկոս մը իր գերին մէջ ճշգրտ-  
ապահ է ու վսեմ, չի պէտք էր որ Գաղատիա էն աքոռ-  
ուած ծանօթ վարդապետի արտառոց յանցանին վերջ,  
զայն պահէր կըկին իր սքեմին տակ: Ըսել է՝ որ ըո-  
ւորն ալ շաղուած են նոյն խմորով, որքան ալ բար-  
ձր, որքան ալ գործունեայ և յաբգուած ըլլան:  
Յետոյ ուրիշ մը. կաթողիկոսը ինչպէս աւատնեց պա-  
տարագել այն խարդախ սքեմաւորին, որ հակառակ  
իր ծեր օբերուն՝ կին մը երկունի մատներ եր, և իր  
տանը մէջ երթասաբդ վարդապետներու համար հաւ-  
գար ումի Յերացիական պահանջունի կ'ընդունի . . . :  
Ապա գաւառի մէկ անկիւնը, վարդապետը ակըն-  
յացնի իր յատաւկ սիրունին ունէք — դեռ ան-  
ցեալներ մեսնոզ — ու հանուր ժողովուրդը տեղեակ-  
ըլլալէ զինի աւելիակ էր համառապէս զե, ին մալմինը-  
ինչո՞ւ միջոց մը չի խորհուցաւ հեռու պահելու հա-  
մար երկու սիրովները իւ ալմէ, որ համուտիեան ըտ-  
բոյականը չի խարդաւուի ու ժողովուրդը զա-  
շառնէ իր վարդապետի վատ ու անբայ ոյ զարծու-  
նէութիւններէն . . . : Բւլիչ օլինակ մ'ես, Գաղատիաց  
մէջ վարդապետ մը եւ խօսաբդ կին մը խոսու-  
վանցուցած պահուն, իր խօստէ ու աշխատ հի վբայ  
տասանորդ աւելի բարեացակամութիւն գոյու-  
թիւն չունի և կը թելադրէ գաւառացի միւսմիտ  
ամիսիջապէս անոր տասանորդ փութացուր և վեր-  
ջապէս կը յաջողի համոզել իր զիւային զործը

գլուխ հանելու համար . . . : Եւ յիմար կինը, տար անզամ ամուսնոյն նիս կենակցելի յետոյ, անմիջապէս կը վազէ տասանորդը վարդապետին վճարելու, և այդ անկօն, անեսուած վարդապետը, կոսջ ուրեն կը դիմովայ, չնորհիւ կո՞քի, չնորհիւ խոստովանափրի . . . :

Աւ որը թուեմ և ո՞ր համեմ այնքան չետ ու բազմազան ասիկարութիւններուն՝ որոնք մեր վարդապետները թողուցած են հանդութեան ըսմբառանքի և ծրագրի նիւթ :

Ահա այդ բոլոր խօսքերուս միակ նպաստկը սա է . զուրս քաշել հանրութիւնը այն եղախւի ճանիւնը ուր զարդիք ի վեր խրած է . ու այդ խարազ կղերը՝ ողբուկի մը նման ծծած է մեր մին ու աշբւնը, տիրած մեր որոն ու հոգւոյն, սորվացուցած զմել իր քմահանցքին, իր ցնորժներուն: Արդ բարոյական սրբութիւնը՝ ինչ որ սշխարհականներու քով կարելի է գտնել, զժուար է վնասել եաթովիկ Հայ կղերին մէջ: Ես այդ պարագան չեմ քննադատեր, որովհետեւ վարդապետն ալ մարդ է . բնական եակ մը: որ չի կրնար իր ջղղերը մեսյնել, իր ուրաք հուրքը մարել: Աքեմը չի կրնար երրեր ազգել մարմիք, կազմի և խառնուածքի վրայ: Ահա միայն այն պահուն կրնայ մնալ անրիծ ու անապակ: Երբ կարտօնուի ամուսնանալ, և իր որոշ ընտանիքը ունենալի յետոյ, այն տանի միայն կը մնայ հաւատարիմ իր սեխաբն: իր կրօնքին, իր եկեղեցւոյն: Ես քննադատելի կը զանեմ միայն այն կէտը, որ կղերականութիւնը կուզէ իրականութիւնը կեղծէ: չի սիրեր սրբն ներս գոյացածքը էութիւնը կը կրնայ:

ասկօնէն պարզաբանել: Ահա ասիկարութիւն մը, սոսր նութիւն մը, վատութիւն մ՞հս, զգացածը խարդառել: և թաքաքուր այդ զգացածը ի գոյծ զնել: առանց նկատի ունենալու այն սմենօրեայ ըսցագանչութիւնները՝ ոչ այս ու այն կոմմ կընէ, չանալով հաւացնել որ ինք առնական զգացում չունի . . . և կիներէ ո՛չ մի ազդեցութիւն կը կ է . . .

Ա՞զ պիտի ուրանայ այդ սոսկ ի ականութիւններ, կամ ինչ զլէս կարելի է մոսնալ այն բարոյական արատները՝ որոնք մեր ընտանեկան կեանքը կը մթագնեն: Պէտք է հանդուրժենք որ շարունակուի մեր պատույ, մեր կեանքի, մեր հոգւոյ շահագործումը: Պէտք է որ զիմանակ պահենք մեր յիմալական ըմբանումները: Ցաւալի է եթէ կայ մարդմը, որ ահսած ըլլալով իսկ վարդապետէն իրեն հասած չարիքները՝ կրկին զայն պիտի ճանչայ որպէս բարձրագոյն էակ մը:

Դու'բո շոկտեցէք ձեր ընտանեկան յարկենքեզիքի ու խարկանքի որդիներ, մի՛ ընդունեք ձեր սեմին ներս՝ երբ ձեր տանը մէջ զուք չկուք և ձեր ընտանիքը առանձին է: Վստահ եղի՛ք ու այդ կինը որքան ու բարերաց և ուրան ու սրակեաց լլայ, կրկին կը խարուի այն վարդապետի խօսքինուն: Օքինակ մը միայն ապացուցանելու այն չարիքը՝ որ կը սովորնայ ժողովրդի պատուին՝ կղեւը շփման մէջ զնելով իրական զասու նետ: Միի՞է սխուլ է զեռքիչ տարիներ առաջ կնկիւրի ի մէջ պատահած այն գէպքը, երբ վարդապետն խոստովանանքի կը յանձնեն հարանցու մը՝ որ նոյն երեկոյ սիսի պատկուիք: և վարդապետը սյէ խոստովանանքի ութեան՝ տա-

Իրաւած աղջկայ միամսութիւնէն . կը հարցնէ թէ՞ զադափար ունի՞ս ամուսնական պարտականութիւններուդ վրայ . և երբ ժխտական պատասխանը կ'առնու . Եկու՛ր նեզի սուլիսնեմ զաւակս . կ'ըսէ . և զոտեր կուսութիւնը առաջին անգամ կը պղծուի , Յանու՛ն Եկեղեցական Սուրբ Արքայութեան մը . . . : Եւ այդ վարդապետը այս օր Բերայի մէջ աղամորէն կը պղծամի նոյն սքեմի տակ . կարելի է որ նոյն հոգին և նոյն զգացումը կը կին իր կ'ծրին տակ չըլլան . . . : Եւ զեռ ան կը շարունակէ անշուշտ իր ապիկարութիւններ՝ աւելի լայն և աւելի բազմաթիւ . քանի որ յանդառքները չեն զատապարտուիր . կամ առ մուժանակեացնեթե պատիժ մը գոհացուցիչ կ'երեւի . . .

Ապա Կաթողիկէ-Հայ կղերի կամքը . վասակիութիւնը . այնքան սնումի և այնքան անմարդաբարոյ . որ այդ ծիրակուն գոհ գնաց ամրող հասարակութիւն մը . և ատելութեան ու խոսքի սերմելը ցրիւուեցան հանբութեան մէջ : Դեռ թալմ են օրինակենիր . ինքնազմութիւն կաթողիկոսացումն ու եպիսկոպոսներու ձեռնազրումը . որոնք երե՛ք չեն ընդուած ժողովրին քուեսկը . և այս օր ահա իւնոց օրինական պատիժը դատան . մեալով փողոցներու մէջ . հեռուառաջնորդայ աններէ և պաշտօնական վայրերէ :

Անոնք ժողովրդին կարեութիւն չեն տար . իւնոց սարուկները կը համարեն մեզ . և իւնոք տէրը մեր հոգւոյն . մեր մարմեոյն : Բայց ների՛ք ձեր սահմանը յանձնէք դասակարգի մը՝ որ մարդ լլալէ անդին՝ ոչինչ է . մեր սիրոն ու մեր հոգին կը աղ անձաւութիւնը :

Ահա այս է Կաթողիկէ-Հայ կղերի հոգերանու-

թիւնը . խաբել ու կեղծել . ամեն անբարոյական ձեռնակներ ի զործ դնել . պահել այն ամեն զոյլութիւնը՝ ուրիշ իրեն տան մը կը ծնի . և վերջապէս ծիրքեր՝ ոյ ուրիշ կը ծառայեն միայն իւնոց անձնական շահուն ու հաճոյից . առանց Սսուռծոյ ու Կրօնքի օգտին . առանց ժողովրդի կենդանութեան ու յառաջիազմոց մանր :

Դարեւու հասունութիւնը՝ այս օր նոր, երգը կը մշմնջայ մեր ականջներուն . կեսնքի հովելը՝ նոր զաս տուին մերի . ա՛լ բաւական է համոզուիլ ու խարուիլ՝ միշտ զիսիկոր ու հովատակ : Այն՝ որ տրամաբանութիւն կարելի է մեր ուտին մէջ համոզում մը ոսեղծել . միա՛ն անոր հաւատ ընծայենք : Թո՛ղ գարինի մեր մէջ ինքնազմութիւնը . խորհելու . ժտածելու կաբոզութիւնը . այլևս մենք ալ ելլենք այն պատուանդանի վրայ՝ ուր զարգացած ու վսիմ ազգերը շարուած են : Ճահճներու մէջ փառելէ ու ժաշկէ . հիւծախտաւուի մը նման ակացն զազափարներ՝ այլենք ու փոխացնենք : Նոր օր . նոր արեւ . նոր զարդար . նոր կեանի . ամէն ինչ նոր՝ նոր ուղիներէ քալիլու համար . Ահա մեր միակ երազը, մեր միակ մա, մաջը : Ամօթով ուրիմ նայինք իւալու երեսն անդամ և պիտի վանանեն մեզի ընկերական շրջանակներէ ու մարդկային համեստրութերէ՝ քանի կղերի սոսր լուծը մեր վզէն չենք նետած . քանի մեր զալափարներուն նոր շունչ չենք տուած . ու մեր զործունելութիւնը՝ համոզումի և ինքնազմիս կցութեան կութողներուն չենք զբած : Երբ մենք հանչեանք մեր զայութիւնը, անզեակ լլանք մեր ինքնութեան, այն ատեն մեր ճամրուն վլայ վարդ ու շոշան ողիսի :

024

փոհն . մեր զործունէութիւնները երկնքի ծիռծանը  
պիտի պատկէ , և ամէն շրթունք՝ մեր զարթօնքի իւլ-  
բախճանքէն պիտի բոնկի . . . .

Ի ոչ' մեր բարոյական ոչ բութեան . յանու՞ն  
կեանքի վերածնունդին . հեռո՛ւ կենանք խարսուելէ  
ու անիծուելէ . սասր ու ոին խօսքեցով վարժայուելէ  
ու օրօնուելէ : Տեսէ՛ք . մարդկութեան համար այսօր  
նոր կեանք կը ծնի . նոր ձամբաց կը բացուի մեր գը-  
նացքին դէմ : Աայէ՛ն այդ կեանքը՝ արդար բիբ-  
լումներով . եւ խալեց այդ համբային՝ նակատաբաց  
ու խոյիս . . . .



1101  
41

ՀՀ Ազգային գրադարան



NL0170283

ՏԵԿԻՆՆԵՐ. ՕՐԻՈՐԴՆԵՐ

Տրապիզոնի մեջ կանանց համար միակ զիսարկավաճառը տիկին Փառանձնելի Գևորգեան, բաջայերուած իր Երանաւակ զործեռու ժողովրդական զնամուսումնեան ու համակրանքնեան, զործը բնդրայնած, եւ Եւրոպական ճաւակով խանութ մը հաստած է Աւգուստ Հօգոս, Թեժիին դևամ: Դրիխարկնեռու մըեթ մը՝ նոյն ու պէտպիտուի:

Գարենան նոր Սեզոն ի համար, մեծ ապագրանեներ տրուած են Փարփղ եւ Առւստան: